

նի՝ հոն խողովակը վրայէն կլոր գծած է ապակի կտրելու գործիքով. նոյնպէս ան կից վեր տասնական տրամ կաթ առնելու չափով, բոլորը չորս գիծ գծած է՝ քառուուն տրամկաթին համար. և այս չորս գծերուն միջնոցներն ալ 25 ական հաւասար բաժանմունք ունին, որ բոլորը մէկէն հարիւր կ'ըլլայ. այս համեմատութեամբ բերնի կողմի գծէն սկսեալ ինչուան քանարչինք բաժանմունք նշանած է : Աւստի երբոր կաթին թանձրութիւնը կ'ուզես իմանալ, կը լեցընես կաթը այս խողովակին մէջ ինչուան վերի գիծը, ու այնպէս կը թողուս 24 ժամի չափ. կաթին սերը կամաց կամաց կը զտուի երեսը կ'ելլէ. և երբոր թանձրացած ու բոլորովին կաթէն զատուած կ'երեայ, կը դիտես թէ սերին թանձրութիւնը քանի աստիճան բաժանմունքի տեղ բռնած է, ըսել է թէ հարիւր մաս կաթը տասնընդորս մաս սեր կու տայ. ասկից կը յայտնուի կաթին արժէքը : Այս համեմատութենէն կը ճանչցուի կաթի մը սովորական կաթէն որչափ աւելի ջրոտ ըլլալը. թէ որ կէսը ջուր խառնած է, սերին հաստութիւնն ալ սովորականին կէսը կ'ըլլայ, այսինքն եօթն աստիճան. կամ թէ որ չորրորդ մասը խառնած է, կամ թէ բնական այնչափ ջրոտ կաթ է, սերին աստիճանն ալ չորսին իրեքը կ'ըլլայ, որ է տասնուկէս աստիճան . և այլն :

(Ո) որ ուզէ մէկը՝ կրնայ աւելի քիչ ժամանակի մէջ սոյն փորձն ընել, այս խողովակը գնելով 30-36 աստիճանի տաքցուցած ջրոյ մէջ. բայց ալ լաւ է թողուլ որ ինքիրեն բնական տաքութեամբ զտուի :

Այս ալ պէտք է զիտնալ՝ որ սերին շատութենէն կարագին շատութիւնը չգիտցուիր. վասն զի ամէն սեր հաւասար չափով կարագ չտար :

Աման ուրիշ տեսակ հեղուկաչափներ

և կաթնաչափներ, որոնք կաթին տեսակարար ծանրութիւնը կը յայտնեն. բայց անոնցմով կաթին աղէկութիւնը չիմացուիր, որովհետեւ կաթին շատ սեր ունենալը՝ իր թեթեւութենէն, ծանրութենէն չկախուիր. անոր համար անոնցմով կաթը քննողը շատ անդամ կը սխալի ու ջրոտ կաթը աղէկ կաթի տեղ կ'ընդունի :

ԶԱՓԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԶԱՓԱԽՈՍՈՒԹԻՒՆ

Տասնուրդական դրուրիմ չափուց ու կշուց :
(Տես երես 123)

Զ. Ըստ արժեէց : — Վաժէից չափք կ'ըսուին դրամական միութիւնները, և չափուց ու կշուց նոր դրութեան մէջ ասոնց հիմնական միութիւնը Փրանգ կ'ըսուի . և է ն կրամարձաթոյ, որուն մէկ տամնորդը խառնուրդ է և ինը տամնորդը զուտ արձաթ :

Վաժէից չափերն ալ իրենց բաժանմամբը, յարգովը, ծանրութեամբն ու տրամագծովը չափուց ու կշուց նոր դրութեան տակ ձգուեցան :

Բաժանուան : — Տամնորդական թւրարկութեան մէջ միութենէն 10 և 100 թուոց կ'անցնինք. զորոնք բաժնելով ընդ 2 և ընդ 5, որ են միակ բաժանարարը 10 և 100 թուոց միանգամյն, կը գտնենք 5 և 2 Փրանգնոց, ու 50 և 20 Փրանգնոց : Բայց միութենէն վար իջնելով՝ կ'անցնինք Փրանգին դասնրդին և հարիւրդին, զորոնք բաժնելով ընդ 2 և ընդ 5, կը գտնենք 50 և 20 հարիւրդիք, ու 5 և 2 հարիւրդիք : Աւեմն Փրանգին տամնորդական բաժանումը կը բովանդակի այնպիսի դրամներ, որ են 1, 2, 5, 10, 20, 50 հարիւրդիք : Վանցմէ ետև Փրանգը և իր տամնորդական բազմապատիկները կու գան, որ են 2, 5, 10, 20 Փրանգնոց : Անչուան 50 Փրանգնոց առաջ չերթցուիր, և 40 Փրանգնոցն որ տաս-

նորդական չե՞ հիմա ալ չկտրուիր :
Պիզնձի, զինկի ու անագի բաղադրու-
թեամբ են 1, 2, 5, 10 հարիւրորդք-
սերը, և արծաթէ են 20, 50 հարիւ-
րորդքները, Փրանգն ու իր բազմապա-
տիկներն 2, 5 Փրանգնոցները, և ոսկիէ
են 20, 10, 5 Փրանգնոցները :

Հարգ : — Այս թիւը որ կը ցուցընէ
թէ դրամի մը մէջ որչափ զուտ մետաղ
կը մտնէ՝ յարգ կ'ըսուի : Շատ փորձե-
րով իմացուած է որ երկոտասաներորդ
բաղադրութիւնն ուրիշ ամէն բաղա-
դրութիւններէն աւելի կ'ընդդիմանայ
շփման և գործածութեան . բայց տաս-
նորդական դրամոց յարգն է մէկ տաս-
նորդ խառնուրդ և ինը տասնորդ զուտ
մետաղ : Խրբոր դրամական միութիւնը
1000 մասունք բաժնուած մտածենք,
հետեւբար իր յարգն ալ 900 հազա-
րորդք կ'ըլլայ :

Ո՞էկ տասնորդ խառնուրդը այս ա-
ռաւելութիւնս ունի, որ մեր տասնորդա-
կան թուարկութեան դրութեան տա-
կը կ'իյնայ, խառնուրդի և յարգի հա-
շիւները կը պարզէ և աւելի շատ մօտ
է երկոտասաներորդ բաղադրութեան,
որով դրամը շատ աւելի ամուր կ'ըլլայ
լսինք և աւելի կ'ընդդիմանայ շփման
և գործածութեան ու շմաշիր :

Դանբութիւն : — Արծաթի դրամոց
ծանրութիւնն է ամբողջական թիւ կրա-
մի . ուստի կրնան կշուոց տեղ ալ գոր-
ծածուիլ : Օոր օրինակ

1 արծաթի 1 Փրանգնոց	կը կշուէ 5 կրամ
1 արծաթի 2 Փրանգնոց	" 10 "
4 արծաթի 5 Փրանգնոց, կամ	" 100 "
10 արծաթի 2 Փրանգնոց	

19 արծաթի 5 Փրանգնոց և 11 արծաթի 2 Փրանգնոց, կամ	} կ'ընեն 1 մեդր :
20 արծաթի 2 Փրանգնոց և 20 արծաթի 1 Փրանգնոց	

Այս յօդուածով վերջ կու տանք
չափուց ու կշուոց նոր դրութեան բա-
ցատրութեանը : Հիմա կրնան ընթեր-
ցողք դատաստան ընել այս դրութեանս
ուրիշ ամէն դրութիւններէն ունեցած
առաւելութեանը . հոս մենք այսչափ
միայն յիշենք, որ

Ա. Ասկայ միակերպ ու պարզ է .
վասն զի հիմնական միութեանց բազ-

155 ոսկի 20 Փրանգնոց, կամ	} կ'ընէ 1 հեկտամ
40 արծ . 5 Փրանգնոց	

Պարկ մը { հազար Փրանգ
200 արծ . 5 Փրանգնոց } " 5 հեկտամ

Ոսկւոյն արժեքը արծաթին արժե-
քէն 15 $\frac{1}{2}$ անգամ աւելի ըլլալով չա-
փուց ու կշուոց նոր դրութեան մէջ, գը-
ժուարին է ոսկի դրամոց կշուքն ալ ամ-
բողջական թուով բացատրել . միայն
155 ոսկի 20 Փրանգնոց կը կշուեն 1
հազարակրամ :

Տրանագէծ : — Այլ և այլ արժեքը ու
նեցող դրամները մեծ կամ պզտի տրա-
մագիծ մը ունին ըստ իրենց ծանրու-
թեանը և բաղադրիչ մետաղին բնու-
թեանը . բայց ընդհանրապէս այս տր-
րամագիծները նոյն չեն ոսկի, արծաթի
և պղնձի դրամոց, որպէս զի մէկմէկու
հետ չչփութին երբոր վրայէ վրայ դը-
րուած գլանիկներ ձեւացուին նէ, և
մէկ նայուածքով կամ շօշափմամբ իմա-
ցուին :

Իսկ մետաղէ և նոյն արժեքով դը-
րամները, ընդ հակառակն, ամենեւին
նոյն տրամագիծն ունին և ամենուն ալ
կաղպարը մէկ է . որով երբոր վրայէ
վրայ կը դրուին՝ կատարեալ գլան մը
կը ձեւացընեն, և բաւական է այսպիսի
գլաններէն մէկը համրել, ուրիշ ամէնն
ալ որ նոյն բարձրութիւնն ունին համ-
րուած կը սեպուին :

Դրամոց տրամագիծը ամբողջական
թուով հազարորդամեդր ըլլալով, ու-
զողը կրնայ զանոնք երկայնութիւն չա-
փելու գործածել : (Օրինակի համար
քովէ քով շարած

19 արծաթի 5 Փրանգնոց և 11 արծաթի 2 Փրանգնոց, կամ	} կ'ընեն 1 մեդր :
20 արծաթի 2 Փրանգնոց և 20 արծաթի 1 Փրանգնոց	

մապատիկներն ու ստորաբաժանմունք-
ները բոլորովին մեր տասնորդական դը-
րութեան թուարկութեանն օրինօք կը
յառաջեն . և այս բանս չափուց ու
կշուոց հաշիւներուն որչափ դիւրութիւն
ընծայելն ամենուն յայտնի է :

Բ. Այս դրութիւնս հաստատուն և
անփոփոխ է, ու կրնայ ամէն աղգի
յարմարիլ . որովհետեւ մէկ գաւառի մը

միայն յատուկ չէ կամ մասնաւոր ազգի մը սեփհական չէ, այլ համաշխարհական է. վասն զի կաղպարը երկիրս է :

Այս առաւելութիւններս ու դիւրութիւններս տեսնելով՝ շատոնց Խարոպայի ուսումնականք ընդուներ են այս դրութիւնս և իրենց գրուածոցը մէջ կը գործածեն, ու գլխաւոր ազգերէն ալ շատերը կամ օրինօք և կամ լոելեայն ընդուներ են. բայց աւելի կերպով մը մօտերս Խարիզու համաշխարհական արուեստից հանդիսարանին փակուելու ժամանակ ամէն ազգաց երեսփոխանուները ժողովոյ մը մէջ փափաք մը յայտ-

ներ են բոլոր ազգաց չափերը մէկ ընելու և տասնորդական դրութիւնն ընդունելու :

Ո՞ենք սպասելով այս փափաքանաց կատարմանը՝ հիմակուընէ կ'ուզենք մասնակցել մեր ազգն ալ այս բանիս. անոր համար 1857-ին օրացուցին ետև դրինք համառօտ մը չափուց ու կըուց տամնորդական դրութիւնը և ամէն ազգաց չափերն ու կշիռները այս դրութեանս վերածած :

Հ. Հ. Պ.

ՄԱՆԻ ԳԻՏԵԼԻՔ

ՄԱՏԵՆԱԳԻՐԱԿԱՆ

Գաղղիացւոց ժէ գարուն մէջ ուրիշինչ երկեղ մատենագիրներ ելան :

— Պետրոս Գոռնէլյ ողբերգութիւնը անկարծելի կատարելութեան մը հասուց, միանգամայն ողբերգական լեզուն ալ անհամեմատ աւելի աղուցընելով, որ շատ անկատար էր ինչուան այն ատեն : Ինքը վսեմ, զօրաւոր և մեծ հանձարով ողբերգակ է. բեղնաւոր է իրեն գիւտերուն մէջ, անանկ որ իր ողբերգութիւնները ամեննեին իրարու չեն նմանիր, և այնպիսի կերպ մը չունի, որ իր ողբերգութիւնները ցուցընեն թէ մէկ գրչէ ելած են. թող որ ինքը մասնաւոր ջանք ուներ որ իր թատրերգութեանցը մէջ ոչ ուրիշին և ոչ իրեն նմանի. և ասիկայ որչափ իր հանձարին մեծութիւնը կը ցուցընէ, նոյնչափ ալ իրեն արուեստը : Բեղնաւորութեան պատճառաւ է որ իր ողբերգութեանց մէջ կնձիռները կը յաշախին, որն որ կէս մը նոյն արուեստին գետ ունոր սկզբանաւորին ալ կ'իմացընէ : Գոռնէլյի վախճանն է մարդուս հոգին բարձրացընել. անոր համար մարդուս գերազանցութիւնը միայն տեսարան կը հանէ. և առաքինութիւնը հանդիսացընել տալով ժողովրդեան բարյականը շակել կ'ուզէ : Մարդուս բարձրութիւնն ու վսեմութիւնը կը ցուցընէ ըստնք. այս կողմանէ ինչուան Ռատին ալ չասնիր իրեն. անանկ բարձր կը թռչի այսպիսի տեսարաններու մէջ, որ իրեն ուրիշ պակասութիւնները բոլորովին մոռցընել տալէն զատ՝ կը գերէ զունկ կը կրիզ ու զինքը սիրելի կ'ընէ : Իր ողբերգութիւնները մարդուս զարմանք կ'ազդէն, կամ լուս ըստել գթութիւնը զարմանաց հետ կը խառնէն. թերես ասոր մէջ երբեմն պակասութիւն կը մանէ, փոխանակ որ աւելի աղդու կերպով պէտք էր

դժոյինք գթութիւնը : Տեղոյ, աղդերու ու այլ և այլ ժամանակի սովորութիւններն ու ոգին բաւականապէս գուրս կը ցատկեցընէ . մանաւանդ չոռմայեցւոց նկարագրութեան մէջ շատ կը գերազանցէ . և իր այս կատարելութիւնը՝ ոչ եթէ նկարագրութիւններով գուրս ցատկեցընելուն վըրայ է, այլ իր գիւցադրուներուն լեզուին ու սովորութիւններուն մէջ : Ըստ աեզւոյն անանկ իսորունկ քաղաքագիտութիւն կը ցուցընէ, որ նոյն իսկ ըստ վկայելոյ գաղղիացի քննաբանից ալ կարծես թէ ատենական հանձար մըն է . և զարմանալին այն է՝ որ իր այս գիտութեամբը ողբերգական գեղեցիկութեան նոր փայլ մըն ալ կու տայ : Կրնանք զինքը իբրև մեծ պատմագէտ մըն ալ անուանել . պատմագիրներու ու պատմութեան անլոյս կտորներուն փայ առատ ծանօթութիւն ունէր, և այլ և այլ տեղի կութիւններ իրարու հետ միացընելով՝ իր ողբերգութիւններուն համար նոր պարագաներ կը գանէր : Գոռնէլյ լուկանոսի Փարուղիան շատ կ'ամորժէր ու անդադար կը կարդար . անոր համար քիչ մը անոր պէտ աեղ տեղ մեծ արանէ : Իրեն երեւագոյն ողբերգութիւններին են Սլուլարիոն, կիննա ու Պուդիան ըսուածները : — Գոռնէլյ միանգամայն կատարերգութեան ալ հայր եղաւ, և իր Սփառացին կատակերգութեան հաւասարը չկայ Սոլիկէրէն տուած, որուն նիւթը Սպանիացւոցմէ տուած :

Յովհաննէս Ռատին գաղղիացւոց ողբերգական արուեստին պայծառութեանը ատեն ասպարէզ ելաւ : Տամնընէկ ողբերգութիւն չինեց, բայց ասոնց մեծ մասը առաջն կարդի քերթուածներ են . Ռատինի վկայ լեզուին անուշութիւնը իմաստներուն փափկութեանը հետ անանկ միացած է, որ իրարմէ չես կրնար զատել . լեզուն ներգաշնակ քննարերգական գեղեցիկութիւն մը ունի, և պարզութեան ու յստակութեան հետ զարդարուն